

## ՀԱՐՑԱՓՈՐՁ

ՊՐ. ԿԱՐԻԷՐԻ «ԱԲԴԱՐԵԱՆ ԶՐՈՅՑ»ԻՆ.



«Une doctrine peut avoir un air de vérité et de probabilité très capable d'en imposer à l'ignorance et à l'inréflexion». \*\*\*

«People having a bad case to defend, could only defend by misrepresentation». \*\*\*

«Աբգարեան գրոյցը Մովսիսի Խորենացւոյ պատմութեան մէջ . Քննադատական ուսումնասիրութիւնի» (1) . — Այս է մակագիր Պրոֆ. Կարիէրի այն գրութեան, որոյ քննութեան կը մտաշիմք այժմ, ինչպէս խոստացեր էինք : Սա իւր ուսումնասիրութեանց այն դասակարգին կը վերաբերի . որ՝ ինչպէս բացատրած հմք արգէն (Բանակր, Ա. 328) , իր ապացուցեալ եւ հաստատեալ համարելով Խորենացւոյ և դարու կեղծ մատենագիր Ըլլալը , անոր պատմութեան ալ կեղծ հիւսուածք մ' Ըլլալն կ' ուզէց ցուցընել՝ մասն առ մասն զայն քննութենէ անցունելով : Ներկայ գրութեանս , որ «Ութ մեհենից» գրութենէն առաջ երեւցած է , նիւթ ընտրած Յարգ . Քննադատգ Խորենացւոյ Պատմութեան Բ . Ժ-Ղ գլուխները , որ է Արաաշէս Առյ ժամանակէն մինչիւ ցՄանատրուկ :

Մեր այս Հարցափորձին մէջ հարկ չհմք տեսներ Պր. Կարիէրի հետոց քայլ առ քայլ հետեւիլ . աւելի բացայացտ եւ աւելի համառօտ կ' ըլլայ ճանապարհն , եթէ իրեն գլխաւոր աւսութիւնները եւ եղրակացութիւններն ամփոփիմք , ինչպէս ըրինք նախորդ Հարցափուձին մէջ , եւ

(1) La légende d'Abgar dans l'Histoire d'Arménie de Moïse de Khoren, par A. Carrière, Prof. à l'Ecole des langues orientales vivantes, etc. յեռեալ ի Centenaire de l'Ecole d. LL. OO. VV. Paris, 1895, pp. 357-444 : — Հայերէն թարգմանութիւն ի Հ . Գաբ . Վ . Մէնէվիշեան : Հարցափակեալ ի Հանդ . Ամերկայ , 1896 ; եւ առանձինն , ի ԻԲ հասորի «Սզգային ժամանակարան»ի 1897 : Մեր այս վերջնոյս վրայ պիտի ընեմք մեր կոչումները :

զանոնք քննութեան առնումք մի առ մի : Եւ այս են ահա , ինչ որ կը գտնեմք իրը մայր նախադասութիւններ :

Ա . Կեղծիք են Խորենացւոյ ըսելն թէ զԱփրիկանոս իրը աղքեւր դործածած է (1) : — Իւր միակ աղքիւրն — Արշակունեաց ասաջին մասին համար՝ — եղած է Յովսեպոս (2) : — Եւ Արգարու եւ Սանաթրկոյ պատմութեանց համար՝ Եւսեբիոս եւ Լեբուբնա (3) :

Բ . Զայդ աղքիւրներն կը գործածէ փոփոխելով ըստ հաճոյս , ընդարձակելով եւ ընդլայնելով աղատաբար :

Գ . Այս աղատ գործածութեանց գլխաւորն է օտար պատմութիւնները հայացունել : — Եւ նշանաւորագոյնն . որ զԱրգար՝ Հայոց թագաւոր կըստեղծէ , եւ զԹադէոս՝ Հայոց Առաքեալ (4) :

Ահա յայդ երեք գլխաւոր տեսութիւնս կը բովանդակեն Պր . Կարիէրի այս «Արգարեան զրոյց»ին մէջ հետազոտած եւ եղրակացուցած խընդիրները : Բայց մեք աւելի պարզելով՝ յերկուս կը վերածեմք զանոնք մեր յաջորդ քննութեանց մէջ :

Ա . Ստո՞յգ է թէ Խորենացի չունէր ի ձեռին զԱփրիկանոս . եւ Բ . Իրա՞ւ է թէ Խորենացի զամնայն ինչ դիտմամբ եւ ի մտաց հայացունել ջանացած է , եւ ի մասնաւորի Արգարեան եւ Թագէսուեան խնդիրները :

||.

### ՅՈՒԼԻՈՍ ԱՓՐԻԿԱՆՈՍ

Ողջ սկզբունքի մը համեմատ գործել մեզ կը խոստանայ Պր . Կարիէր , երբ իւր Յառաջարանին մէջ կ'ըսէ . «Մեր կամքն է ուսումնասիրել վերստին Մ . Խորենացւոյ գործածած աղքիւրները» : Պատմութեան մը արժէքը յարգելու գիտնական եւ ստոյգ միակ միջոցն է , այո , անոր

(1) «Մ . Խորենացի զԱփրիկանոս Եւսեբեայ գրութիւններէն կը ճաշնաչէ . . . Յուլիոս Ափրիկանոսի զքքին համար կրնամք ըսել թէ Մովսէս երբեք գործածած չէ» (Էջ 18) : — (2) «Բոլոր այդ շրջանին եւ յաջորդ շրջանին մէկ մասին համար Խորենացի իւր տրամադրութեան տակ ունի միայն Յովսեպոս պատմիչը» (Էջ 39) : — (3) Էջ 20 եւ 41 : — (4) Այս մեր գրութեան մէջ «ընթերցողին ուշագրութեանը պիտի ներկայացունեմք գլխաւորաբար թէ ի՞նչ եղանակաւ կը գործածէ Մովսէս իւր տրամադրութեան տակ եղած աղքիւրները : Պիտի տեսնեմք թէ զանոնք իւր պատմութեան մէջ մտցունելու համար ի՞նչ ընթացք կը բռնէ . թէ ինչ պիսի՛ աղատութեամբ , չըսեմք արձակ համարձակ , կը վարուի անոնց հետ . թէ որպիսի՛ առատ երեւակայութեամբ կ'ընդարձակէ կ'ընդլայնէ . եւ թէ վերջապէս ինչպիսի՛ յանդգնութեամբ զանոնք կը հայացունե , Հայոց պատմութեան մէջ հիւսելով այնպիսի դէպքեր , որ նախապէս իւր ազգին տարեգրաց հետ ամեններին կապակցութիւն չունին : Այս այլ եւ այլ նախադասութիւններն օրինակներով պիտի հաստատուին , եւ կամ մանաւանդ իրենք իրենցմէ պիտի ներկայանան մտաց առջեւ : Իրը արգիւնք մեր ընելիք ապացուցմանց» • (Էջ 4-5) :

աղբիւրները քննել • անմիջապէս երեւան կ'ելնէ անոր բնոյթը • մանաւանդ Խորենեան խնդրոյն համար՝ որ այնքան վիճաբանութեանց եւ պէսպէս գատողութեանց առարկայ եղած է, չիք քան զայս ուղղագոյն եւ ստուգագոյն հնարք, ոչ միայն ապահով եւ անտարակուսելի եղրակացութեան մը հասնելու՝ իւր Պատմութեան արժէից նկատմամբ, այլ եւ նոյն իսկ բովանդակ խնդրոյն վերջնական լուծումն տալու: Պր. Կարիէրի այս ուղղութեան վրայ դնել զիսնդիրն եւ այնու կոկ սահմանի մը մէջ ամփոփելն զայն, ամեն դովեստից արժանի է, որով եւ իւր նախորդաց անկարգ եւ ցանուցիր աշխատութեանց վրայ՝ ինքն գերազանցութիւն մը ստացած է իրաւամբ • եւ մեք ուրախ եմք որ նաեւ զմեզ նոյն ճանապարհաւ ընթանալ կը ստիպէ: Այս իւր մեթուին օրինաւորութեան կերպարանքն եղած է, որ երբ իւր ուսումնասիրութիւնք հետզհետէ ի հրապարակ ելան, այս աշխատութեանց հետ՝ նաեւ իւր եղրակացութիւնքն ընդունելութիւն գտան ի բազում գիտնոց, անշուշտ այնպէս նկատելով՝ որ զի միջոցն ուղիղ է, հարկ է որ նաեւ արդիւնքն ուղիղ ըլլոյ:

Սակայն, ըստ մեր գիտողութեան գոնէ, քաջ ի բաց հեռի կը գտնեմք ցարդ գիրադարար զայս վերջին հետեւութիւնն: Կէտ մը կայր այս Խորենեան խնդրոյն մէջ, որ մեթուին անսայթաք գործադրութեանը արգելք պիտի լինէր, այն է աղբերաց անյայտութիւնը: Բազմադարեան անջրպետին, որ ընդ մէջ մեր եւ Խորենացւոյ, ցաւալի հետեւանքն էր այն • անթիւ մատենից կորստեան հետ նաեւ այն մատեանք, որ իրը աղբիւր ծառայած էին իրեն, անգիւտ կորստեան մատնուած են: այս պարագայն հարկ էր որ կնճոէր մեթուին գործը: Սակայն մեր Յարդ. Պրոֆեսուրն աներկիւղ եւ հնարագէտ կը գտնուի այդ ամայութեան առջեւ, գուցէ թէ եւ երջանիկ կը գտնէ ինքզինքն, զի կարող կ'ըլլար աւելի ազատ շնչել, եւ ազատաբար դէպ ի իւր նպատակն արշաւել: Գործունեայ արագամտութեամբ գիտէ գործարութեան առջեւն առնոււ: Քանի մը մատեաններ, որ կէտ ամբողջ, կէտ աւեր՝ հաղիւ գերծած այս համայնաջինջ կորստենէն, աչքէ կ'անցունէ, եւ անոնց մէջ գտնելով ցանուցիր ինչ ինչ նմանութեանց բեկորներ, որ ունին Խորենացւոյ բանից հետ, իրը նոր գիւտ, նոր յայտնութիւն, — որոյ նորութիւնն իւր նորաւեսակ մեկնութիւնն պիտի լինէր, — խնդամիտ կը գոչէ. «Ահա աղբիւրքըն»: Եւ համոզեալ եւ լուրջ մտօք կը բազմի ի գործ, իւր մեթուին հրամայած օրէնքները անոնց վրայ անմիջապէս ի գործ դնելու: բաղդատել, զուգակշռել, ընտարել, եւ վճիռներ եւ եղրակացութիւններ մի զմիով տեղալ: Եթէ նմանութիւնս գտնէ, դոքա անտարակուսելի ապացոյցք էին թէ մին միւսոյն աղբիւրն էր: Եթէ տարրերութիւնս, անհամաձայնութիւնս, երբեմն եւս նաեւ հակասութիւնս, այդոնց արդէն նախասահմանեալ էր դատակնիքն: «Նենգողի մը նենգութեանց յայտարարք»:

Այս էր որ տեսանք ճշդիւ. նախորդ «Ութ մեհենից» ուսումնասիրութեան մէջ, զնոյնը կը տեսնեմք նաեւ աստ յալբգարեան զրոյց»ին որ նորա երիցագոյնն է ժամանակաւ, համասեռ, համարիւն. երկուքն ալ հաւատարմաբար մի եւ նոյն կաղապարէ ծուլուած, երկուքն ալ մի եւ նոյն սկզբանց պառլզր: Անդ Բարդածանն է որ կ'ուրացուի, աստ Ափրիկանոս. անդ Բարդածանայ տեղ՝ Ագաթանգեղոս կը փոխանակուի, աստ Ափրիկանոսի տեղ՝ Յովսեպոս. անդ Խորենացւոյ փոքր ինչ հեռագոյն յայտնի յայտարարութիւնն Բարդածանայ համար, եւ աստ ամենայատնի, եւ ամենամօտ տրուած խօսքն, «Ակիզքն արասցուք պատմել քեզ ի հինգերորդ գրոցն Ափրիկանոսի ժամանակագրի» (Բ, Ժ), կը դատապարտուին իբրեւ կեղծիք, իբրեւ սառութիւն, — զողցես հեգնութեամբ մ'ըսելով. եթէ ճշմարիտ լինէր այդ, հարկ էր որ այդ աղբերքն գտնուէին այժմ. բայց զի չեն գտնուիր, չարիքը դու տուժէ. tant pis pour vous! Այսպիսի փոխանակութեանց մէջ կա՞յ աւելի զուարճալի քան զիա կամաւ Հոռաքելի տեղ ընտրելն:

Այս զուգակշռին մէջ նշանաւոր պարագայ մի եւս կայ. որ Պր. Կարիէրի գործելու յատուկ եղանակը կը ցուցընէ. Անդ «Ութ մեհենից» մէջ՝ Սասանեան եւ Արաբական ծանր հակառակ առարկութիւնք անպատասխանի թողուած տեսանք, աստ եւս մնձագոյնն. իւր ինքեան Պր. Կարիէրի ժամանակաւ յարուցած առարկութեան խսկ արհամարհուիլն. իւր «Ակզարանութիւն Նահապետաց» նախագոյն ուսումնասիրութեան մէջ (1), տեղ մը Խորենացւոյ աղբերաց վրայ խօսքն ընելով՝ այսպէս ըստէ է. «Մովսէս ուղղակի խորհրդակցած է՝ բաց ի Ս. Գրոց եւ յԵւսերիոսէ եւ ի Մար Աբասայ, նաեւ Յուլիոս Ափրիկանոսի ժամանակագրութիւնը. Գուտչմիդ եւ Գելցէր արդարեւ կը համարին թէ Խորենացի զայդ գործը Եւսեբեայ յառաջ բերած հատուածներէն գիտէ. բայց Բառմզարտնէր անհարաժեշտ կարծեմք ցուցած է թէ նա առանց միջնորդի ըրած է փոխառութիւնները»: Անշուշտ չունիմք իրաւունս ըստգտանք մը ընելու մեր Պրոֆեսորին, որ 1897ին զայն չխորհիր, ինչ որ կը խորհէր 1891ին. զի կարծիք շատ անգամ հագուստէ մը տարբեր չեն. իմաստութիւնն է մանաւանդ ըստ եղանակին եւ ըստ պարագայից փոփոխել զանոնք. միայն հարկ մը պէտք մը կը համարէինք, որ այսպիսի խնդրոյ մը մէջ, — ուր կ'ուղեմք կարծել թէ լրջօրէն կը գործուին, եւ ոչ թէ իբր օրական զրօսանք, — զայդ երբեմն ուղիղ դատուած ցուցմունք հերքուէին նախ այս «Արգարեան» գրութեան մէջ, ուր այդ անհարաժեշտ անդր խսկ քան զյոյժ տարակուսելի դարձած. իբրեւ կեղծիք պիտի ներկայացուէին (2). Սակայն կը գուշակեմք Պր. Կարիէրի

(1) Les Généalogies des Patriarches.—Paris. 1891.

(2) Տեղ մը (Աբգ. զրոյց, էջ 18) այսափ ինչ ըսելով կը գոհանայ Քննաղատն. «Քանի մը տարի առաջ Պր. Բառմզարտների հանճարեն

միտքը . Անսիրազկեան tactique մի գործածել . յարձակիլ բախել խնդրոյն բուն իսկ կենսական կէտը , զշոռմ գրաւել , եւ թողուլ անդին , որ այլ ամեն հակառակ առարկութիւնք , ցուցմունք , փաստք՝ ինքնին տապալին չքանան բնական մահուամբ : Թէ ո՛քափ զօրեց այդ հնարքին փորձը՝ տեսանք արդէն «Ութ մեհենից» մէջ . տեսնեմք այժմ նաեւ այս Արդարեան զրոյց»ին մէջ . թերեւս սա բարերախղաղոյն գտնուի քան զմիւսն :

\* \* \*

Հաւանականութիւն . — Սոյն այս Ափրիկանոսի խնդրոյն նկատմամբ՝ տեղ մը Բառումզարտների տեսութեան մը պատասխան տալ ստիպուելով մեր Յարգ . Պրոֆեսորն , այս եղած է իւր միակ հերքումն . «Եթէ խըստապահանջ ըլլամք՝ կարելի է (Գերմանացի գիտնականին ըսածը) . բայց շատ անհաւանական է» (Էջ 86) : Եթէ ուրեմն անհաւանականութիւնը փաստ մի կը նկատուի հերքողական Պր. Կարիէլի կողմանէ , անշուշտ թոյլ պիտի տայ եւ մեզ , որ անտի սկսիմք նախ եւ մեք մեր առարկութիւնները :

Ցորչափ կը տեսնեմք որ Խորենացի՝ ոչ լուելեայն , այլ յայտնապէս ծանուցած է Սահակայ Բագրատունոյ . եւ կամ որոց համար կը դրէ , թէ իւր աղբիւրն պիտի լինի այժմ Ափրիկանոս եւ նորա հինգեւրորդ գիրքն . կարելի՞ է , հաւանակա՞ն է բանաւոր մտաց առջեւ , որ այդ բացորոշ յայտարարութիւնն ոչ այլ ինչ ըլլայ՝ բայց զուտ ստութիւն եւ կեղծիք , մատենագրի մը կողմանէ որ «կեղծող» է , որ միտքը դրած է խարէութեան խաղ մը խաղալ իւր ժամանակակից գիտնոց . հաւանակա՞ն է , կ'ըսեմք , որ այդ խարերայն այնու անտարբերութիւնմք եւ բացարձակ աներկիւղութեամբ զայդ վտանգալից գործը գործէ , ինչպիսի կերպով մը մեր ժամանակեան քննաղատք ումանք կը գործեն , զըրելով վճռելով ինչ որ կ'երեւակայեն , ապահովութեամբ մը թէ հլուունկնդիրներ ունին իրենց գէմը՝ որ նոյնպիսի անտարբերութեամբ պիտի լսեն ու մարտեն . Յիշեմք անգամ մը մեր արդ Խորենացւոյ համար՝ Փարպեցւոյն աւանդածը . թէ ինչ տրամադրութիւն ունէին իւր ժամանակակիցք զէպ ի նա . չէ՞ որ փոքր ինչ հմտութիւն ունեցող ժամանակակից մը , ենթազրելով իսկ Ը զարու , պիտի կարող ըլլար փութով ծանակել այդպիսի կեղծիք մը , որ մարմնովն ու գլխով մէջ տեղ կեցած էր :

---

պատճառաբանութիւններէն հրապութեալ՝ կարծեցինք թէ Մ . Խորենացի ուղարկի գործածած է զԱփրիկանոս . բայց բնագրին վրայ ըրած նորացոյն քննութիւնք փոխեցին մեր միտքը» : Բայց այս խօսքին վերեւը զայ եւս ըսած է . «Այս խնդիրն ապացուցանելն՝ կարելիէն աւելի տեղ կը գրաւէ . բայց երբ Մ . Խորենացոյ՝ Յովուեպոսէ ըրած փոխառութիւններն ուսումնասիրեմք , կը դառնամք այս խնդրոյն» . բայց մեք զայդ խոստումը չեմք զաներ , միայն Լարու բնայի բաղդատութեանց մէջ՝ այսպիսի ծածկաբանեալ խօսք մը . «Ասոր մէջ Բառումզարտնէր զատ աղբիւրի մը հետքերը գտնել կը կարծէ» (Էջ 86) . — իմա՞ Ափրիկանոսի :

Բայց Պր. Կարիէրի ենթադրութեան մէջ՝ անհաւանականութեանց ծայրագոյնն եւս կայ. ինքն նաեւ այնպէս կը համարի որ այդ իւր խարեբայն աղրիւր կ'անուանէ հեղինակ մը «որոյ անունը Եւսերիսի գըրուածքներէն միայն կը ճանչէ, երեք անգամ յիշատակուած ըլլալով անդ. եւ անտի կը տեղեկանայ թէ նա ժամանակագրութիւն մը գրած է ի հինգ գիրս բաժանեալ» (էջ 17-18): Այս ամենավտիտ խօսքէն, որ լոկ գրոց ցանկի (catalogue)մը ծանուցումն է եւ ոչ աւելի, գոհ կ'ըլլայ այդ խարեբայն, առանց բնաւ գէթ անգամ մը հարապուրուելու ստուգի գիտնալ թէ այդ ժամանակագրութիւնը ունի թէ ոչ՝ նաեւ Հայոց վերաբերեալ տեղեկութիւններ, այն որ օրինակ մ'ալ ունէր իւր տաջեւն, որ այդ անուամբ նաեւ իւր այդ նևաերիսն աշխատութիւն մը ըրած է, ուր ամեն ինչ կայ՝ բաց ի Հայոց յիշատակութիւնէ, զոր ընթերցողն գրեթէ եւ ոչ կրնայ գուշակել թէ բնաւ այդպիսի ազգի մը իշխանութիւն եղած է յաշխարհի, թէեւ ամենամօտ այն աշխարհաց, որոց վրայ այնքան ընդարձարկօրէն խօսած է: Խսկ ի՞նչպէս կրնայ մեր Յարգ. Քննադատն զիւր այս ենթադրութիւնն՝ ամենաթանձր անզգուշութեան, — որ աւելի անհանճար նկատելու է: քան թէ խարեբայական, — հաշտեցունել միւս իւր այն ենթադրութեան հետ, զոր «Ութ մեհենից» մէջ բազմիցս ակնարկած եւ յեղեղած է թէ ևորենացիդ ամեն շրջահայեաց, ամեն կարելի, ամեն նուրբ զգուշութիւններն կ'ընէ՝ զիւր արուեստն եւ խարէութիւն չմատնելու համար: Եթէ իրօք, — ինչպէս Պր. Կարիէր զիւր այս ենթադրութիւնն ուրիշ ենթադրութեամբ մը կ'ուզէ բարեքել, — այդ կեղծեաց շարժափթն այն էր որ ևորենացւոյ ճնոր երաշխաւոր մը պիտոյ էր, որոյ համբաւն հաւասարէր իւր նախորդին Մար Արասայ» (էջ 6), առ ի՞նչ չանուանել զնոյն ինքն զՅովսեպոս, զոր սաէպ ի վկայութիւն կոչելովն, — «վկայէ այսմ եւ Յովսեպոս», — գողցես աւելի արժանահաւատ եւ աւելի հեղինակաւոր կ'երեցունէ քան զԱփրիկանոս, մանաւանդ որ ինքն ալ (ըստ Պր. Կարիէրի) դիսաւորեալ էր զամեն ինչ անտի քաղելու: — Բայց Յովսեպոսի չէր կրնար քօղարկել, կը պատասխանէ անշուշտ Պր. Կարիէր, զիւր խարէական յաւելուածները եւ ստեղծումները. — բայց միթէ նուա՞զ եղած կ'ըլլար վասնգն զԱփրիկանոս ընտրելով, քանի որ եւ ոչ խսկ գիտէր, թէ ինչ էր նորա պատմածներն: — Խարեբայի մը համար, որ ըեղնաւոր էր հնարադիտութեամբք, խորամանկագոյն չէր ըլլար արգեօք մտացածին հեղինակի մը անուն ստեղծուել, նա որ (գարձեալ ըստ կարծեաց Պր. Կարիէրի) ստեղծած էր արդէն Մար Արաս մը (Ազգաբ. Նահապէտ. վերցին էջ) եւ կամ Ողիմպիս քուրմ մը (Ուր մեհենի): — կամ աւելի հեշտ, առ ի՞նչ չը կեղծել թէ ինքն խսկ ուղղակի Եղեսիոյ զիւաններէն հանած է՝ ինչ որ պիտի գրէ, նա որ արդէն հաւատացուցած էր թէ այդ գիւանաց այցելած է՝ իբր Եղարու մարդ, որով թէ՝ նախահեղինակ մ'ըլլալու պատիւն իւր

վրայ առած կ'ըլլար . զոր անհանճարաբար կ'ընծայէ այլոց , եւ թէ՝ ինքն զինքն վերաբննութեան անխուսափելի վտանգէն ապահովուցած , դի այդ դիւանք անհետ եղած էին Ը դարրուն :

Սակայն այնքան անտեղի եւ անբանաւոր կը թուի մեզ Պր . Կարիէրի առաջարկեալն , որ անկարելի կը համարիմք որ այդ անտեղութիւնք վրիպած ըլլան նաեւ իւր արթուն մտքէն . ուստի հարկ է մեզ ենթադրութեան մը դալ , եւ կարծեմ ստոյդ իսկ է . այն է որ ինքն այդ ամեն առարկութեանց , զորո թուեցինք , ամենապարզ պատասխան մը պատրաստած է տալ , եւ տուած է , բայց ծածկաբնեալ ձեւով , որուն գաղտնիքն անշուշտ ինքն գիտէ : Երբ ուզած է բացատրել թէ ի՞նչ պատճառաւ Խորենացի իւր աղբիւր անուանած է զԱկրիկանոս , կ'ըսէ . «Զի իրօք հին քրիստոնէական ժամանակագրաց մէջ նա էր քան զամենն աւելի յարգուածն եւ քան զամենն աւելի համբաւեալն» (էջ 6) : Հարկ չկայ մեզ հարցաքննել թէ Պր . Կարիէրի հին կոչելով զԱկրիկանոս , ո՞ր դարէն կը հաշուէ . Ե՞ , թէ ԺԹ . Նոքա որ կրկնազիրո (palimpsest) կարդալ գիտեն , շուտավ կը նշմարեն որ այդ ընդհանուր խօսքին ներքեւ այդ տեղ «Հին» կոչելն զԱկրիկանոս զիւր մատեանն կորուսեալ նկատելն է այն դարում՝ յորում կ'ապրէր Խորենացի . — ահա վերջնական եւ վճռական ենթադրութիւն մը : որ անշուշտ մեր այդ վերին առարկութիւնքն , զամենքն միանգամայն հողոյ կը հաւասարեցունէ :

Աստ ներուի մեզ Յարգ . Քննադատին գամ մի հարցունել , թէ արդեօք կտրո՞ղ է հաւասարել մեզ եւ ճշդիւ ցուցընել զայն դարն եւ օրն եւ հրդեհն՝ յորում Ավրիկանոսի մատենին վերջին ձեռագիր օրինակն անհետ եղաւ յաշխարհէ : Մեք պատմական աւանդութեանց հարցունելով՝ այնպէս գիտեմք որ մինչեւ Թ դար (առ Սիւնկեղզոսիւ) զեռ անկորուստ կայր մատեանն . եւ կամ եթէ զմեր Դրիգոր Մաղիստրոսի խօսքն ըստ հնչած ձայնին առնումք . մինչեւ իւր ժամանակ (ԺԲ դար) նաեւ ի Հայաստան կը գտնուէր զեռ այդ մատեանը : Բայց այդ պատասխանին զգուարութիւնն ալ չնորհելով Պր . Կարիէրի , չնորհելով եւս թէ ըստ միւր ենթադրութեան թող կորսուած համարուի մատեանդ նոյն իսկ այն Ը դարուն . յորում կ'ապրեցունէ զիւր երեւակայեալ Խորենացին , մեր հարցումն միայն այն կ'ըլլայ . թէ այն որ մեք իսկ այժմ ի դարուն մէջ , որ բաւական միջոցներ ունիմք համաշխարհային տեղեկութիւններ ունենալու՝ հազիւ հազ կարող եմք ըսել եւ կարծել թէ արդարեւ մատեանդ կորուսելոց թույն մէջն է . (զի շատ այդպէս կարծեցեալք յանկարծ անյուսալի տեղէ մը դուրս ելան) , ի՞նչպէս կարելի էր որ Հայաստանի մէկ խորչն կծկուած անյայտ մէկ անձ մը Ը դարու . կարող ըլլայ տեղեկացած ըլլալ թէ Ավրիկանոսի գիրքը բոլոր այն ժամանակին քաղաքակրթեալ աշխարհաց գրատուններէ անհետ եղած է , եւ այնու զիւր այդ ստութիւնը աներկիւղ ստելու համարձակիլ : — բայց եթէ ընդունե-

լու եւ կատարելու եմք առ Սահակ Արծրունի կեղծ նամակագրին հաւասացածին պէս, թէ Խորենացի իրօք մարգարեական ողի զգեցած էր թէ՝ զանցեալն եւ թէ մօտ գալիքները գուշակելու, եթէ այս մեր մեկնարանութիւնս ճիշդ է, եւ հարկ է որ ճիշդ ըլլայ, զի ուրիշ ելք չկայ Պր. Կարիէրի նախորդ ենթադրութեանց անհաւանականութեանց եւ հակասութեանց դէմ, — կը նշանակեմք դարձեալ այդ իւր վերջին ենթադրութեան մէջ անժամանակութիւն (anachronisme) մը, որ ժմ դարունոր գաղափարներ՝ կը փոխադրուին հեռագոյն եւ հնագոյն դարերու, որուն նմանը նշանակեցինք նաեւ «Ռւթ մեկնից» մէջ (Բահասէր, Բ. էջ 71): Վերջապէս, կ'երեւի որ Պր. Կարիէր, ինչպէս «զուգադիպութեանց» կը հաւատայ ի հարկին (Անդ, էջ 78), կը հաւատայ նաեւ «անհաւանականութեանց», որ կարելի են երբեմն հանդիպիլ յաշխարհի. ուստի մեր այս հայեցողական (stéréoïdale) լոկ առարկութիւնքը գողցես անզօր կը մնան եւ ոչինչ, եւ հարկադրուած կ'ըլլամք իւր դրական (positif) եւ շօշափելի փաստերուն դառնալ, որովք իւր «Արգարեան զրոյց»ին էջնը լեցուած են: Ժամանակ է որ գամք լսելու զանոնք:

\* \* \*

Յովսեպոս. — Այն վարդապետութիւնն թէ Խորենացի իւր Պատմութեան ներկայ մասին՝ իրը աղբիւր գործածած է զՅովսեպոս, Պր. Կարիէրի ինքնածին կարծիքն չէ. իրմէ շատ յառաջ յլացած է զայն մեր համբաւաւոր Քննական Պատմութիւնն Հայոց (1880): Եւ յետոյ զնոյն երկրորդած նաեւ Գուտչմիդ, այսպէս ըսելով իւր Յդ. Արծանահաւատութեան Խորենացոյ ճապին մէջ «Եոցա (Խորեն. եւ Յովսեպ.) համաձայնութիւնն ամենայնիւ կատարեալ է... Խորենացի՝ ոչ թէ յլմիրիկանոսէ կ'առնու, ինչպէս աւանդուած է, այլ ի Յովսեպոսէ»: Այդ բարձր հեղինակութեանց առջեւ՝ անշուշտ գայթակղելի եւ անլուր հերեսիովտութիւն պիտի լսուի մեր այժմ այդ կարծեաց բոլորովին զհակառակն վարդապետելն թէ՝ Խորենացի բնաւ երբեք իւր գործոյն ծառայեցուցած չէ զՅովսեպոս, եւ թէ տեսնուած նմանութիւնք իւր եւ նորա բանից մէջ, իւր յատուկ գործածած աղբիւրին միջնորդութեամբն եղած են: Հարկ չկայ որ մեք զայս մեր կարծիս առանձինն փաստարանելու ձեռք զարնեմք. բաւական է Պ. Կարիէրի հակառակ փաստարանութիւնը քննութեան առնուլ. անտի մերն ինքնին յստակ կը պարզուի:

Պր. Կարիէր, որ ուզած չէ Քննականին եւ Գուտչմիդի նման ձրի վճիր մը արձակել, այլ զիսնդիրն մանր քննութեան առնուլ, իւր այս հետազոտութեանց մէջ՝ նոր մասնաւոր պարագայ մը երեւան հանած կը համբար՝ այդ Յովսեպոսեան աղբիւրին նկատմամբ, որ թէեւ երկրորդական ինչ նկատուի մեզ համար, սակայն այդ իսկ պիտի օգնէ մեզ՝ մեր կարծեաց հիման առաջին քարը դնել տալու. ուստի արժանի է անտի

իսկ մեր բանից սկիզբն գնել : Պր . Կարիէր այսպէս կը բացատրէ զիւր այդ գիւտն . «Երեւելի քննադատն Գուշչմիդ կը սխալի՝ երբ կ'ըսէ թէ Մ . Խորենացի մերթ ի Հնախօսութեան եւ մերթ ի Հրեական պատերազմէն կը քաղէ զիւր նիւթը : Հայոց պատմութեան այս գլուխներուն մէջ՝ Յովսեպոսին փոխ առնուած հատուածներուն մանր քննութիւն մը՝ թոյլ տուաւ մեզ հաստատելու թէ Հրեական պատերազմին միայն Ա գիրքը գործածուած է՝ իրը երկրորդական աղբիւր» . (էջ 40) (1) :

Ա . Յովսեպոսին «Հրեական Հնախօսութիւնն» . — Կարծեմք այդ յառաջ բերուած խօսքէն այն կը հետեւցուի՝ թէ Խորենացւոյ անծանօթ էր կամ գործածած չէ Յովսեպոսի Հնախօսութեան մատեանը : — Արդարեւ չեմք կարող ընդդիմանալ այդ տեսութեան , զի իրօք , ինչպէս մեր Պրոֆեսորն յաջորդ էջերուն մէջ կը խորհրդածէ (էջ 42) . Հնախօսութեանդ մէջ՝ ուր բաւական առատ նիւթք կային ազգային պատմութեան վերաբերեալ , բնաւ օգտուած չերեւիր Խորենացի . սակայն այս ուղիղ դիտողութեան հետ ի՞նչպէս միաբանեցունել եւ զմիւս ոչ նուազ անհերքելի դիտողութիւնն ալ , որ այդ բանին հակառակ երեւոյթք եւս անպակաս են . այսինքն կը գտնուին նաև այնպիսի դէպք կամ տեղեկութիւնք յիշատակեալք առ Խորենացւոյ , որոց աղբիւր Հնախօսութիւնն միայն կը նար եցած ըլլալ , եւ ոչ թէ Հրեական պատերազմն :

Իրը առաջին օրինակ՝ յիշեցունեմք նոյն իսկ Յարգ . Քննադատին ամօք յառաջ (յամին 1891) գրածն յիւրում Ազգաբանութեան նահապետաց , ուր Խորենացւոյ Ա . դ գլխոյն մէջ Սեթ Նահապետին համար ըսած զայս խօսքն ի մէջ բերելով , թէ «Սորա՝ երկուքն յարձանագրութեանց ընդդէմ երկուց հանդերձելոց , որպէս ասէ Յովսեպոս» , կը խորհրդածէ . «Զայս տեղեկութիւնն առած ըլլալու է Խորենացի Ափրիկանոսի ժամանակագրութենէն» . (էջ 24) (2) . բայց զի այժմ կը մերժէ զԱփրիկանոս . ուրիշն ընդունել հարկ կ'ըլլայ որ Յովսեպոսի Հնախօսութեանն առնուած ըլլայ այդ խօսքը , որուն անունն ալ արդէն կուտայ Խորենացի առանդեաւն :

(1) Կարող չենք արդարեւ հասու ըլլալ թէ Պր . Կարիէր աստ «Երկրորդական աղբիւր» ըսելովն յի՞նչ ակնարկել ուզած է . գուցէ թէ Խորենացւոյ առաջին աղբիւր՝ զիւր երեւակայութիւնն եւ մասց բեղմնաւութիւնն կը համարի մտացածին յօրինելու : Թողղով մեք զայս հեղնութիւնն կամ մթութիւնն , աւելի ուշացրութեան արժանի կը համարիմք իրը հետաքրքրական ինչ՝ զայս որ կը յարէ առ տեղեաւն . «Ի վիճակի եմք ցոյց տալու թէ զայս գործն Խորենացի ճանցած է միայն հայերէն թարգմանութենէ մը . որ Սոորի թարգմանութեան վրայ եղած էր , Մեր մօտ աշխատասիրութեան նիւթ պիտիը լլայ այս» : Դժբաղդաբար կատարուած չէ մինչեւ ցարդ այդ խոստունն , որ այնքան աւելի հետաքրքրելի պիտի ըլլար մեզ . որչափ զի այդպիսի բանի մը մեք նշմարանքն նագամ տեսած չեմք :

(2) Սոյն կարծիքն ունեցած է եւ Baumgartner :

Երկրորդ օրինակը. Խորենացի Բ. իթ գլխոյն մէջ կը պատմէ Արգարու համար թէ օգնական զօրք զրկեց Արեատայ Արարացւոց իշխանին՝ որ Հերովդի Անդիպասայ գէմ պատերազմի: Այդ պատերազմին յիշատակութիւնը Հնախօսութեան մէջ միայն կը գտնեմք (ժԸ, ե. 1), եւ ոչ ի Հրեական պարերազմին: Բայց Պր. Կարիէր մոռնալով անշուշտ նախօրդ օրինակին մէջ տեսնուած կարելիութիւնը, հարկ կը համարի պնդել (էջ 73-74) որ Խորենացի զայդ պատմական գէպքը տեղեկացած եւ առած է Եւսեբիայ Եկեղ. Պատմութենին (Ա., Ժա): Արգարեւ անժխտելի է որ Խորենացոյ բանից մէջ յայտնի տեսնուած ինչ իմաստից եւ մինչեւ լեզուական նմանութիւնք՝ կըստիպին զմեզ ընդունել որ Եւսեբիայ, եւ Եւսեբիայ նոյն իսկ հայերէն թարգմանութիւնը իւր աչաց առջեւ ունէր Խորենացի, իբր զայդ գէպքն կը պատմագրէր. բայց ոչ նոււազ անժըմատելի է որ ինչ ինչ եւս պատմական պարագայք՝ հաւասար չափով կը ստիպին զմեզ նոյնպէս հաւանել, որ նաեւ Հնախօսութենին օգնուած կամ աղդուած ըլլալու է մեր Պատմիչն: Այսպիսի են նախ՝ Արգարեան զօրաց յօդնութիւն զրկութիւն: Եւ երկրորդ՝ այդ առաքումն ոչ անձամբ, այլ Խոսրեն Արծրունի անուն մէկու մը զօրապետութեամբ եղած: Այս պարագայից բնաւ հետքն անդամ չտևնութիր առ Եւսեբիայ բայց ոչ նոյնպէս առ Յովսեպոսի: Առաջնոյն համար կը նկատեմք անդ որ Հերովդի՝ զօրք յօդնութիւն զրկուած էին Փիլիպպոսի Չորրորդապետի կողմէն, զոր պատմիչն կը յիշէ պատահական իմն կերպիւ, երբ կը ստիպուի ըսել թէ պատերազմին խառնուրդի ժամանակ՝ յանկարծ այդ գունդն Արետայ կողմն անցնելով, պատճառ եղան Հերովդէսի չարաչար պարտութեան. անշուշտ այս պարագան մակարերել կուտայ մեզ որ նոյնպիսի օգնութիւնս հայթայթելու նաեւ ինքեան անփոյթ եղած չըլլայ եւ Արետաս (1): — Ոչ նոււազ նշանական է երկրորդ պարագային հետ առընչութիւն ունեցող այս տեղեկութիւնը՝ զոր կուտայ Յովսեպոս, թէ «Երկուստեք բանակու կաղմնցին (Հերովդէս եւ Արետաս) եւ պատրաստեցան ի դիմի հարկանիլ, զօրավիրս իւրեանց առավելով ի պատերազմել»: Եթէ ընդունիմք եւս Պր. Կարիէրի զայն սկզբունքն թէ Խորենացւոյ բաւական է պատմական գէպքի մը ծայրն՝ զայն իսկոյն պճնազարդելու եւ ազգային պարծանաց նիւթ մը հանելու անտի, զայդ ներչնչումն մի միայն ի Հնախօսութենին Յովսեպոսի կրնար ընդունիլ նա այս պարագայիս մէջ, քան թէ Եւսեբիոսի չորրուցամաք պատմութենէն:

Իսկ այս գրական ցուցմանց վրայ հարկ կը մնա՞յ այլ եւս աւելցունել որ եթէ մակարեւուրեսաբ միայն կրնամք ըսել թէ Խորենացւոյ կրնար ծանօթ ըլլալ «Հրէական պատերազմին» գիրքը, բայց դրակա-

(1) Ուստի ուղիղ տեսութիւն չեմք համարիր Պր. Կարիէրի ըսելն առ տեղեաւն, թէ «Ոչ Յովսեպոս եւ ոչ Եւսեբիոս բնաւ խօսք մը չեն ըներ թէ Արետաս օգնութիւն մը ընդունած ըլլայ տեղէ մը»: (էջ 73):

նապէս հարկ էր ըլլալ «Հնախօսութեան» մատեանը. զի անոր անունը յաճախ բնթերցած էր Եւսեբեայ «Քրոնիկոնին» մէջ, որ իրեն քաջածանօթ ըլլալուն վրայ եւ ոչ Պր. Կարիէր կը տարակուսի. եւ անտի է թերեւս որ իր հեղինակաւոր պատմիչ մը զնա սաէպ ի վկայութիւն կը կոչէ Խորենացի (1):

Սրդ զարձ առնելով մեր ի վեր անդր ի սկզբան խնդրոյս առաջարկեալ հարցման, թէ ի՞նչպէս կարելի է ուրեմն միաբանեցունել զայդ երկու իրարու բոլորովին հակընդէմ երեւոյթները. որոց իրոք երկուքն եւս անժխտելի են. մին (ի կողմանէ Պր. Կարիէրի) թէ Խորենացի չունէր ի ձեռին զՅովսեպոսի Հնախօսութիւնն, եւ միւսն (ի մեր կողմանէ) թէ ունեցած ըլլալու է. — եթէ ոչ զայս եզրակացունելով եւ ընդունելով թէ չունէր արդարեւ ի ձեռին Խորենացի զմատեանդ, այլ թէ ունէր ուրիշ աղբիւր մը, եւ այնպիսի աղբիւր, որ զՅովսեպոս գործածած էր, եւ այդ երկրորդ ձեսքէ են նմանութիւնքն որ ընդ մեր Պատմիչն եւ ընդ Յովսեպոս :

Բ. Յովսեպոսի Հրեական պատերազմն. — Ինչպէս ծանութիւնք արդէն, Պր. Կարիէրի նախորդին հակադիր տեսութիւնն այն է թէ «Հայոց պատմութեան այս գլուխներուն մէջ Յովսեպոսին փոխ առնուած մասերուն մանր քննութիւն մը թոյլ տուած է իրեն հաստատելու թէ Խորե-

(1) Քրոնիկոնդ (ըստ հայերէն թարգմանութեան) Յովսեպոսի Ընդդեմ Ապիոնի ճառը «Ասաջին պատմութիւն նախնեաց» կ'անուանէ (Ա. 62, 172, 222). իսկ զՀնախօսուրիւնն՝ «Երկրորդ պատմութիւն նախնեաց» (Բ. 278), եւ կամ «Հրեական պատմութիւն նախնեաց» (Ա. 1(1)). երրորդ անգամ մ'ալ Աջառածօցիա բարին դէմ «Նախնեաց պատգամաւորութիւն» (?) կը զնէ (Ա. 182), — որով այնպէս կը տեսնուի որ Եւսեբիոս զայդ երկու գործերը՝ իր հատորակիցս կը նկատէր, թէեւ Յովսեպոս Ծննդին Ապիոնն ճառին մէջ տեղ մը զՀնախօսութիւնն իր զատ առանձին գործ յիշասակած է (Ա. 18). իսկ Հրեկից պատերազմին գրոց յիշասակութեան եւ ոչ ուրիք կը հանդիպմաք ծորոշակի առ Ե գաբեան մատենազիրս յանուանէ. միայն նթէ խնդրոյն ճայր մը կը չնորէն, այն է որ այդ մատենէն փոքր հատուածիկ մը ճշգրիտ յենեալ է Խորենացւոյ Պատմութեան մէջ, իր Երուանդայ առատածենութեանց համար կ'ըսէ. «Եւ որչափ առատանայր՝ առաւել եւս ատելի լինէր. քանզի զիտէին ամենեքեան՝ եթէ ոչ առ առատութեան տայ, այլ առ երկիւղի զատնէ. Եւ ոչ այնչափ սիրելի զայնումիկ առնէր՝ որոց շասն տայր, քան թէ թըշնամի զայնս որոց ոչն տայր պերճագոյնս» (Բ. խէ): Զայս խօսքը ճշդիւ կը կարգամք առ Յովսեպոսի Անդիպատրոսի՝ Հերովդէսի որդւոյն համար ըստուած (Հր. Պտր. Ա. իր. 3). բայց թէ ուղարկի եղած է այդ քանաքաղութեանն, թէ ուրիշ աղբիւրէ, անյայտ է. զի այդպիսի ամփոփ մասնաւոր ձեւք եւ իմաստք բանից իրարիչ մուրալ՝ սովորական էր առ նախնիս, եւս եւ առ օտարու. Արդարեւ Միթթար Այրեվանեցի իւր ծանկին մէջ կը յիշասակէ եւ «Յովսեպոս, որ է Կայիթափա» բսելով. — բաւական մութ եւ միանգամայն տարարինակ անուանակոչչութիւն մը, զի այդ կրկին անուամբ կ'անուանէ Յովսեպոս՝ Քրիստոսի ժամանակակից Կայիթափա քահանայապետ. (Հնախու. Ժ. 2, եւն.):

նացի «Հրէական պատերազմին» միայն Ա. գիրքը գործածած է»։ — Վերջին խորհրդածութիւնս ոչ ինչ կը նշանակէ ըստ ինքնան, զի անդ միայն կը գտնուին արդէն արտաքին եւ մեր ազգին եւս պատմութեան վերաբերեալ դէպք։ սակայն եւ այնպէս ոչ փոքր կարեւոր անդրադարձութիւն մը ընել կուտայ մնզ, թէ ուրեմն ուղիղ չէ Պր. Կարիէրի այն նախապաշարեալ գաղափարն թէ Խորենացի՝ յարմար անյարմար որ եւ է պատմական թէուր մը իրեն հիմն առնելով, մտացածին ազգային դէպքեր վրան կը հիւսէ ։ Բայց մնք մէկդին թողլով զայս անկարեւոր տեսութիւնըն, թողլով միանդամայն առ այժմ նաեւ Պր. Կարիէրի կատարած «մանր քննութիւնները», զամք մնք զմերն ընելու, եւ տեսնեմք թէ կը նմանի՞ն իւր քննութեանց, կը յանդի՞մք ինչպէս ինքն յանգած է՝ այն եղրակացութեան՝ հաստատել տալու թէ Խորենացի «Հրէական պատերազմին» գրքէն օգտուած է եւ ոչ ուրիշ աղքերէ մը, եւ կամ թէ տեսնուած յաւելուածք եւ տարբերութիւնը նորա մտացածին ստեղծուածքն են իրօք։ — Բանամք Խորենացւոյ Բ., ժե զլուխը։

«Յայնմ ժամանակի Պոմպիոս Հռոմայցւոց զօրավար զօրօք բազմօք եկեալ հասեալ ի միջերկրայս, զՍկաւրոս սպարապետ իւր յԱսորիս առաքէ տալ պատերազմ ընդ Տիգրանայ։ որոյ եկեալ եւ ոչ պատահեալ Տիգրանայ, քանզի էր զարձեալ յիւր աշխարհն վասն խուճապանաց յելուզակին, անցեալ Սկաւրոս ի Դամակոս, եւ տեսեալ զքաղաքն առեալ ի Մետեղեայ եւ ի Պուղայ, զնոսա հալածեալ անտի, ինքն ի Հրէաստան փութայր հասանել ի վերայ Արիստարուզի, օգնականութեամբ եղբօր նորա երիցու՝ Հիւրկանու քահանայապետի որդեռոյ Աղեքսանդրի»։

Այս հատուածոյն համապատասխանողն առ Յովանապոսի ի Հրէակ. պատերազմին կը գտնեմք զայս։

«Այս Սկաւրոս ի Հայոց աշխարհէն առաքեցաւ յԱսորիս ի մեծն Պոմպէ, որ պատերազմէրն ընդ Տիգրանայ, Եկեալ Սկաւրեալ ի Դամակոս, որում այն ինչ տիրեալ էին Մետեղզոս եւ Լուլիոս, եւ նոցա մեկնել ի բաց ։ եւ յառնուլ անդ զհամբաւ իրացն անցելոց ի Հրէաստան, փութացաւ զնալ անտի իրը ի զիւտ ինչ աւ արոյ։ Վազվազակի իրեւ եմուտ յաշխարհն, հասին առ նա հրեշտակք յերկուց եղբարց, իւրաքանչիւր ոք ի նոցանէ թիկունս օգնականութեան ի նմանէ խնդրել»։ (Ա., զ. 2-3)։

Յառաջ բերեմք նաեւ ի Հնախօսուրիկնեկ։

«Ի նմին ժամանակի առաքեաց Պոմպէոս զՍկաւրոս յԱսորիս, մինչ ինքն ընդ Տիգրանայ պատերազմէր։ նորա եկեալ ի Դամակոս եւ տեսեալ զՄետեղզոս եւ զլոլիոս այն ինչ տիրեալ քաղաքին, զնաց ի Հրէաստան, իրեւ եղեւ անդ, հասին առ նա հրեշտակք յերիս-

տարուղեայ եւ ի Հիւրկանեայ իւրաքանչիւր ի նոցանէ, թիկունս օգնականութիւն ի նմանէ խնդրել» (ԺԴ. բ. 3):

Հարեւանցի ակնարկող աշք մը զայս հատուածները կարդալով, կարէ խկոյն իրաւունս տալ Պր. Կարիէրի կարծեաց, թէ Խորենացի իւրօք ի Յովսեպսէ առած է զիւր պատմութիւնն, եւ կերպ մը հայացունել ուղած, զՄկաւրոս «ընդդէմ Տիգրանայ», յշել տալով. բայց ոչ եւ ուշադիր քննադատ մը, երբ մանաւանդ միտ դնէ նաեւ այլ պատմադրաց, որոց վկայութիւնն եւս ունիմք բարեբաղդաբար այս անցից վըրայ: Այդ արտաքին աղքիւրները կը տեղեկացունեն նախ որ Պոմպէոս քնաւ պատերազմած չէ ընդ Տիգրանայ, այլ ընդ Միհրդատայ, եւ այն ոչ ի Հայս, այլ ի Պոնտական սահմանս եւ ի Փոքրն Հայս, որով ճիշդ չէ Յովսեպսի աւանդան: Բաց աստի Խորենացոյ պատմութիւնն իւր կարծեցեալ առաջնորդին վրայ զայս միւս առաւելութիւնն եւս ունի, որ կարեւոր պարագայ մը ի լոյս կը հանէ. զի զայն որ անյայտ եւ անորոշ թողած է Յովսեպս թէ ի՞նչ նպատակաւ Սկաւրոս յԱսորիս կը դրկուէր (1), Խորենացոյ ըսելն թէ «ընդդէմ Տիգրանայ», խկոյն մեր միտքը արթնցունել կուտայ թէ Պոմպէոսի ուազմական հնարքն էր թըշնամին այլ եւ այլ կողմերէ նեղել եւ բաժնել անոր գօրութիւնը. զի դարձեալ յայլ պատմութեանց կ'ուսանիմք, որ այն ինչ Լուկուլլոսի զօրապետութեան յաջորդ անուանուեցաւ, եւ սկսաւ Հռոմէական լեզէոնները շարժել դէպ ի Պոնտական սահմանները, տակաւին ինքն ի Փոքրն Ասիս (զոր Խորենացի «Միջերկրեայ», կ'անուանէ), անտի զՄարկիոս Հոէքս ի Կիլիկիա եւ ի Կապադովկիա արձակեց՝ ուր Միհրդատայ իշխանութիւնը զօրացեր էր վերստին, եւ զԱփրանիոս ի Մեծն Հայս՝ օգնական ըլլալու Փոքրուն Տիգրանայ՝ ապստամբելոյն ընդդէմ հօրն. ասոնց վրայ կ'աւելցունէ ուրեմն եւ մերս Խորենացի աստ. թէ նաեւ զՄկաւրոս յԱսորիս առաքէ տալ պատերազմ ընդ Տիգրանայ, այսինքն ընդդէմ նորա աղքեցութեանն որ անդ տակաւին զօրուոր էր իրը օրինաւոր տէր Սելեւկեանց գահուն (2): Եւ քանի՛ ուղիղ կը զուգի պատմութեան հետ, երբ մեր պատմիչն կ'աւելցունէ թէ Սկաւրոս չգտաւ անդ զԾիգրան, այլ զՄետեղլոս եւ զլուկիոս տիրեալ Դամասկոսի. զի նոյնպէս

(1) Զեմք կրնար ըսել թէ՝ իրը կուսակալ զրկուած ըլլայ. զի այդ պատահեցաւ երեր տարի յետոյ, երբ Պոմպէոս բոլորովին յազմելով Միհրդատայ, եւ մինչ ի Վիրս եւ յԱղուանս արշաւելով, անտի գալով ի Հրէաստան, նուածեց զկուուղ եղբարսն, վերուց Հրէից թագաւորութիւնը, եւ զաշխարհն մարզ կացուց Հռոմէական պետութեան (ՅՅ Ն. Ք.):

(2) Կը սխալի Պուտարգոս (Պունիկու լգ) Լուկուլլոսի (յամին 69 Ն. Ք.) վերագրելով Տիգրանայ մերկացումն իւր արտաքին աշխարհակալութիւններէն, Աղղագոյն եւս են Լիւրոս (Համազօս. 101) եւ Եւտրոպիոս (Զ. 13), որք զայտ գործն կ'ընծայեն Պոմպէի երբ Տիգրան հաշտութիւն կնքեց ընդ նմա յամին ԵՅ Ն. Ք., Լուկուլլոս յետ տիրելոյն Տիգրանակերտի եւ Մծքնայ, զբաղեալ անմիջապէս իւր բանակին զՄբոստու-

անյայտ զրուցուածք մի է սա առ Յովսեպոսի, բայց դիւրիմանալի առ Խորենացւոյ, թէ նոքա այն կողմերը գտնուելով ի Վերին Ասորիս, այն ինչ լսած էին Լուկուլլոսի վերջին յաջողութիւնները՝ եւ յանկարծակի տիրելն Տիգրանակերտի եւ Մծրնայ, եւ Տիգրանայ ի Հայս գառնալն աճապարանօք, իրենք օգուտ քաղելով առթէն, ինքնագլուխ սկսեր էին տիրանալ կողմանցն, մինչեւ Նաեւ Դամասկոսի (1)։ — Վերջապէս ուրեմն զայս բազզատութիւնն ընելով, եւ զիսրենեան պատմութիւնն աւելի կատարեալ, աւելի ճիշդ եւ աւելի բացայայտ գտնելով քան զՅովսեպոս, բանաւո՞ր է ըսել թէ սա է Խորենացւոյ առաջնորդն, եւ վերջնոյն վըրայ տեսնուած կատարելութիւնք՝ նորա և երեւակայութեան» եւ «կամայական» ստեղծուածք են։

Անցնիմք Բ, ժէ գլխոյն, ուր առաջին երկու սողերուն մէջ կը կարդամք զայս ինչ։ «Զկասկած առեալ Հռոմայեցւոց՝ զԴարիանոս փոխեն եւ զկրասոս փոխանակ առաքեն»։ — Նաեւ առ Յովսեպոսի զայս դէպքը յիշատակեալ կը գտնեմք, թէ՛ ի Հրեական պատերազմին, որ կ'ըսէ այսպէս։ «Ճ ժամանակին յայնմիկ եկն կրասոս փոխանակ Գարինիսիսի յԱսորիս» (Ա, ը, 8), եւ թէ՛ ի Հնախօսութեան «Եւ զկնի կատարելոյ Գարինիսոսի գործս բազումս եւ երեւելիս, դարձ արար ի Հռոմ, զկուսակալութիւնն թողեալ ի կրասոսո» (ԺԴ, զ, 4)։ — Կարծեմք ամեն ուրուք յայնի աչաց կը զարնէ նշանաւոր տարբերութիւն մը Խորենեան եւ Յովսեպոսեան պատմութեանց մէջ։ այն է՝ առաջնոյն աւանդելն թէ Գարինիսոսի գարձն ի Հռոմ ոչ թէ միայն մասնաւոր հրամանաւ մը եղաւ եկեալ ի Հռոմայ, այլ թէ այդ հրամանն «կասկածէ» մը պատճառեալ էր, պարագայ մը որ կատարելապէս համաձայն է ստոյգ պատմութեան։ զի ինչպէս յայլոց աղմբերաց կ'ուսանիմք, ամբաստանութիւնք եղած էին ի Հռոմ Գարինիսոսի վրայ թէ բազում զեղծմունս գործած էր յԱսորիս, յորոց եւ մին այն էր թէ իւր պաշտօնին գործն եւ տեղը թողլով, Պրտղոմէոս Աւելեղի մեծագին կաշառուց աչք դնելով, յանկարծ անհրաման յԵգիպտոս գնացած էր զնա իւր գահուն վրայ վերահստատելու, զոր պատմած է եւ Խորենացի նախընթաց գլխոյն մէջ։ այնպէս որ երբ հրթեան ինդրով, չունէր ժամանակ այգպիսի ստիպումն դնելու Տիգրանայ վրայ։

(1) Խորենացի աստանօր համաձայն Հրեական պատերազմին՝ «զնոսահածեաց» կ'ըսէ, հաւանակարար այն մտօք՝ որ Սկաւրոս իրը օրինաւոր զօրագլուխ ի Պոմպէէ առաքեալ, զանոնք կը մերժէր անտի, Կարեւոր պարագայ մը չէ այս մեզ համար ըստ պատմականին, բայց կարեւոր է այս դիտողութեան նկատմամբ, որ զայց խօսքը բարձած ըլլալով Յովսեպոսի իւր Հնախօսութեան մէջ, (զոր յետոյ շարադրած է քան զՀրեական պատերազմն ինչ ինչ ուղղութիւնս մտցունելով՝ նոր աղբիւրներու օգնութեամբ), այն կը հետեւի որ Խորենացւոյ աղբիւրն զշր. Պատ. գործածած է, եւ ոչ զՀնախօսութիւնն, որով կը ստուգուի ի ին Պր. Կարեւոր դիտողութիւնը, բայց այդ աղբիւրին վրայ, եւ ոչ թէ Խորենացւոյ։

րամանն եկաւ, գուշակելով Գարինիոս իւր գլխոյն գալիք փոթորիկը, տարի մը դանդաղեցաւ մեկնիլ՝ սպասելով Կրասոսի գալստեան, եւ ըստ կարեւոյն յերկարեւ ուղեւորութիւնը, եւ երբ հասաւ ի Հռոմ, դիշերախառն մոտ քաղաքը, եւ երկայն ժամանակ ծածկուած մնաց, բայց վերջապէս ներկայանալով ծերակուտին, դատապարտեցաւ յաքսորս (Դիտն Կասսիոս, Լթ. 6 եւ 62), : Արդ այս նշանաւոր պարադային բնաւամենեւին ակնարկութիւնն չկայ առ Յովսեպոսի, նա ընդհակառակն, ինչպէս տեսանք վերեւ ի Հնախօսուրեան, մնձաւ գովեստիւք կը նկարագրուի զարձն։ Եւ պատճառն յայտնի է։ զի Գարինիոս բարեմոյն գտնուած էր առ Հրեայու, եւ անոնց քանդեալ եւ աւերեալ քաղաքները ի պատերազմաց՝ նորոգել տուած։ — Արդ ներելի՛ է եւ բանաւոր, կը հարցունեմք զարձեալ, ըսել թէ Խորենացի զԵպվսեպոս ունէր իրեն աղբիւր, եւ պատմական մեծ պակաս մը ինքն իւր «Երեւակայութեամբն» կը լեցունէր։

Անցնիմք երրորդ օրինակի մը, որ եւ նշանաւոր իսկ է առ մեր բանասէրս՝ յայտնի անուն մը այլանդակ ձեւով մը եւ յաւելուած պարագայիւք եւս ներկայանալով, այն է Բ., ժողովուն վերջին մասն, ուր կը պատմուի թէ ի՞նչպէս ստիպուեցաւ Տիգրան յետո դառնալ ի Հրէաստանէ։ «Բանզի էր լուեալ եւ համբաւ թէ Վայկուն ոմն անուն յելուզակ խռովէ զերկիրն Հայոց, զլեառն ամուր կալեալ»։ — Այս զիստաց համապատասխան տեղն ի Հր։ պատերազմին ուրիշ բան չըսեր, բայց եթէ «Երարծ քաղվագակի Տիգրան զպաշարումն» (Պաղումայիս քաղաքի) սակա առտնին շփոթիցն որ ի յարձակմանէ Լուկուլլոսի ի Հայու (Ա., ե, 3, — Բղդ. Հնախօս. ԺԴ., ժզ., 4)։ — Թուի մեզ որ այդ Վայկուն եւ Լուկուլլոս անուանց տարօրինակ կերպիւ խանգարեալ ձեւոյն դժուարութիւնը բառնալ ուզելով Պր. Կարիէլ՛ հարկ համարած է Ասորի թարգմանութիւն մը մէջ մտցունել, ինչպէս յիշեցինք վերեւ, բայց կարծեմք այդու ենթադրական կարկատանօք եթէ այդ փոքր դժուարութիւնը վերցուի, ի՞նչպէս անհետ ընել զմիւս մեծագոյնն, եւ ի մէնջ բռւն առարկելին, որ է մէկ կողմանէ յելուզակ բառին ներկայութիւնը, որ քաջայարմար ակնարկութիւն է Լուկուլլոսի արդարեւ յելուզակաբար՝ յանկարծակի յարձակելոյն, առանց իրօք օրինաւոր յայտարարութեան, ոչ — թշնամոյ քաղաքի մը վրայ՝ Տիգրանակերտի, եւ միւս կողմանէ «զլեառն ամուր կալեալ» խօսքը, որ դարձեալ այդ քաղաքին առման կամ գրաւման ակնարկութիւն մը կարելի է ենթադրել, — երկու դէպքըն ալ պատմական, թէեւ ոչ փոքր խանգարեալ ձեւոյ տակ, եւ ուր յայտնի կը տեսնուի որ Խորենացի, անտեղեակ բռւն եւ ամբողջ պատմութեան, առաջնորդի մը նիւթապէս կամ սխալ իմացուածով հետեւած է (1)։ բայց զարձեալ, բանաւոր է ըսել թէ այդ ասաջնորդն եղած ըլլայ

(1) Պուլուատաքոս եւ այլք ոմանք ի պատմչաց, որոց հետեւած է եւ  
Digitised by A.R.A.R.®

նա ինքն Յովսեպոս, ուր ոչ յայտնի եւ ոչ անյայտ բանիւք այդ պարագայներուն բնաւ ակնարկութիւն մը ըրած չէ, եւ թէ Խորհնացի լոկ իրեն «երեւակայութեամբն» պհճաղարդած է պատմութիւնը «կամայական» փոփոխմամբք, եթէ չըսեմք՝ մարգարէական ոգւով,

Դրեթէ ոչ ինչ տարբեր դժուարութեան կը բախիմք, եթէ ըստ Պր. Կարիէրի տեսութեան ուղենամք մեկնել նաեւ զմիւս այլաձեւութիւնն յաջորդ խօսքին մէջ՝ «Վկայէ այսու բանիս եւ Յովսեպոս» ի ճառին որ Վասն ապրամին՝ պատմէ այսպէս ասելով. Պոմպէի հուպ յԵրիքով հասանեն աւետիք մահուանն Միհրգատայ» (Բ, ժե): Եթէ զայս ակնարկեալ տեղն բանամք ի Հր. պատերազմին (Ա, զ. 6), ոչ ինչ կը գտնենք եւ անդ՝ բայց Երիքովի շրջակայից կարճառուս նկարագիր մը. «Աստ են արգաւանդոյն կողմանքն Հրէաստանի», ուր բազմութիւն արմաւենեաց է, եւս եւ բալասանւոյ, զորոց ընձիւզն հերձնեալ ասյրասուր քարամբք, զհոյզն ծորեալ ի ճնղքուածոյն ժողովին՝ «որպէս կաթիլս արտասուաց»: Արդ հնա՞ր էր Խորենացւոյ, մանաւանդ ըստ ենթագրութեան Պր. Կարիէրի, հայերէն թարգմանութեան վրայ, այդպիսի մեծահնչիւն անուն մը ստեղծել, «Ճառ վասն ապրամին», այդ չնչին տեղեկութեան վըրայ, ուր բաց ի բալասանւոյ, նաեւ արմաւենին կը յիշուի: Նա ընդհակառակն, աւելի բանաւոր եւ աւելի քննադատական չէ՝ հետեւցունել այդ երեւութէն, թէ մեր ծերունի Պատմին զայդ տեղեկութիւնն առած է օտար աղրիւրէ մը, «որ վերոյիշեալ պատմական դէպքին հետ՝ ի մէջ կը բերէր նաեւ Յովսեպոսի վկայութիւնը, բայց անպիսի մեւ բացատրութեամբ մը, զոր Խորենացի, իւր ծանօթ աճապարանօքն, լաւ ուշ չդնելով բնազրին, կարծած է թէ Յովսեպոս մասնաւոր գրութիւն մը ունի բալասան ծառոյ վրայ (2):

Th. Reinach, Լուկուլլոսի վերջին գործոց վրայ խառնիխուռն չափազանցութեամբք լի, բայց ոչ նուազ լի եւ հակասութեամբք, եթէ ոք լաւ ուշ դնէ պատմութեան կարգին, պատմութիւններ եւ հրաշալիքներ կը յօրինեն, — անշուշտ ներչնչեալ եւ միամտտրաբ հաւատք ընծայելով նոյն իսկ Լուկուլլոսի ստայօդ Տեղեկագրին զոր ի Հոռմ դրկած էր. այնպէս որ նոյն իսկ Հոռմէական ծերակոյտն, որոյ տակաւին այնքան ապականեալ չէր բարոյականութիւնը, հաւատք ընծայեց այդ ստութեանց, եւ մերկացոյց զլուկուլոս զօրապետութենէն, եւ նորա ի Հըսում յաղթական հանդէսին շատ զժուարութեամբք հրաման առուաւ. զի բաց յայլոց՝ անիրաւ գտած էր Տիգրանակերտի առումն եւ յափշտակութիւն, ընդդէմ թագաւորի մը (Տիգրանայ), որ ամեննեւին առիթ առած չէր զՀոռմայեցիս իւր դէմ զրգուելու, եւ որ աշխարհաշինութեամբք եւ գեղարուեստական ճաշակօք կը զրաղէր. ուստի շատ քաջադէպ էր արեւելեան պատմչաց, յորոց առած է եւ Խորենացի, այդ պարագային մէջ զՀոռմայեցի զօրավարն իրը կատարեալ յերւզակ նկատել: Բայց զայսմանէ առանձինն այլուր: — (2) Գուցէ ներելի ըլլայ մեզ այդպիսի գրութիւն մը, այժմ կորսուած, ընծայել իրօք Յովսեպոսի: որ մասնաւոր մասնութիւն մ'ունի եւ կարեւորութիւն կուտայ այդ բոյսին, քանի մը անդամ անոր խօսքն ընելով իւր պատմութեանց մէջ, եւ ի Հնախօսու-

Կարծեմք աւելորդ է այլ եւս ուրիշ օրինակներու դիմել բայց թէ կարեւոր համարին մեր բանասէք ընթերցողք . կը հրատիրեմք զիրենք աչքէ անցունել մի առ մի այն հատուածներն եւ բաղդատութիւններ , զորս ի մէջ կը բերէ Պր . Կարիէր իւր «Արգարեան զրոյց»ին մէջ Խորենացւոյ Բ , իդ — իթ գլուխները հանդիպեցունելով Յովսեպոսի բանից (Էջ 53 — 74) , ուր բաց ի նմանութեանց աղքատութենէն , կը տեսնուին ի նոսա յայտնի տարբերութիւնք . յաւելուածք , եւ նշանաւոր անհամանյուութիւնք . Մեր զաղղիացի քննադատին այդ երեւոյթք՝ արդիւնք լինել տեսնուած են Խորենացւոյ «առատ երեւակայութեամբ արձակ համարձակ ընդարձակելու եւ ընդլայնելու յանդգնութեան» (Էջ 4) : Պր Կարիէր , օգտուելով այն պարագայէն , որ պատմութեան այդ մասերուն արտաքին պատմչաց վկայութիւնք չեն գտնուիր՝ որով չեմք կարող ըզեռենացի եւ զՅովսեպոս բաղդատութեան դնելու անոնց հետ , ինչպէս մեք ըրինք վերեւ . արձակ համարձակ եւ ինքն՝ ոչ ինչ նուազ յանդուզն քան զիւր ամբատանեալն , կ'ուզէ ստիպել զմեզ զիւր այդ տեսութիւնը՝ իբրեւ ուղիղ ընդունիլ . բայց քանի որ այդ անհամաձայնութեանց միոյ մասին գաղտնիքը երեւան եւան , ինչպէս կարծեմք՝ անկասկածելի կերպիւ , կը մնա՞յ այլ եւս տարակոյս որ նաեւ միւսոյ ևասին գաղտնիքըն եւս նոյն ըլլալու է : Արդ եթէ երկդիմի եւ այլազան մեկնութիւնք ներելի չեն եւ ոչ բանաւոր , կրնամք ուրեմն եղրակացունել մեր խօսքը իւր ընդհանուր հետեւութեամբն . — այն է թէ , Գուտշմիդ ըսած է որ Խորենացի Յովսեպոսի թէ՝ ի Հնախօսութենէն եւ թէ ի Հրեական պատերազմին օգտուած է , եւ Պր . Կարիէր՝ թէ ի վերջնոյն միայն . իսկ մեք կ'ըսեմք այժմ թէ ոչ ի միոյն եւ ոչ ի միւսմէն . թնաւ Խորենացի գործածած չէ զՅովսեպոս իր աղբիւր կամ իր առաջնորդ . բայց թէ՝ եթէ միոյն եւ եթէ միւսոյն նմանութիւնս կ'երեւցունէ իւր բանից մէջ , պատճառն այն է որ ինքն աղբիւր մը ունեցած է իւր առջեւ , որ բաց յայլրց՝ նաեւ զՅովսեպոս գործածած էր :

Կը մնայ մնզ ուրեմն քննել տեսնել արդ թէ ո՞ր է կամ կրնայ եղած ըլլալ այդ աղբիւրն :

(Շարունակելի)

ՍՈՒՔ . Վ . ՊԱՐՈՆԵԱՆ

թեան տեղ մը կ'աւանդէ եւս , թէ բուսոյն արմատը դշխոյն Սարայ ընծայ բերաւ Սողոմոնի յԱրաբիոյ (Ը , զ , 6) : Գիտելի եւս է որ եւ Սարաբոն , որ մօտ ժամանակաւ երիցագոյն է քան զՅովսեպոս , ինքն եւս յիշատակութիւն կ'ընէ այդ երիցովեան բալասանւոյն , երկայնագոյն բանիք նկարագրելով թէ ի՞նչպէս կը հանուի այդ իւզը ծառէն , եւ թէ ի՞նչ բժշկական օգուաներ ունի . (Աշխարհագր . ԺԶ , բ , 41) :